

բան սովորիլը՝ քարի վրայ բան փորելու նըման է, այսպէս ալ ծերութեան ատեն բան սովորիլը՝ սառուցի վրայ գիր գրելու պէս է: — Ասոր պատասխան այս միայն ըսեմք որ եթէ ճշմարտապէս բարեսէր եւ անձնանուէր ուսուցիչ է մէկը, եւ սովորեցուցածը լոկ յիշողութեան նիւթ չէ, այլ գատմունքի, որքան ալ մեծահասակ լինին մոտիկ ընողները՝ անկարելի է որ ամենեւին բան չսովորին:

Լսարանի մէջ դասախոսութիւնն ընել ուղղը պիտի մոռնայ իրեն վարժապետութիւնը, — թէ որ վարժապետ է. — այս ալ պիտի մոռնայ ու մոռցընէ որ իւր ըրածը՝ դասախոսութիւն է. այլ պիտի գիտնայ որ պարզ խօսակցութիւն պիտի ընէ հասարակ ժողովրդեան հետ: Այն ատեն մատիկ ընողներն ալ սիրա կառնուն, իրենց ժողովարաններուն՝ սրճանոցներուն մէջ լսած պատմութիւններուն պէս կապահեն մտքերնին նաեւ լսարանին մէջ պատմուած բաները, եւ հետզետէ աւելի ալ կվարժին լսածնին միտք պահելու:

Անցան այն ժամանակիներն որ կարդալ գրելը, ուսումը՝ գիտութիւնը քահանաներու, վարդապետաներու միայն կլայլէ կըսէն: Այժմ այդ խօսքը անո՞ր կնմանի որ ըսէ մէկը թէ արեւուն լոյսը հարուսաններուն համար է, ու ինքը աչքը փակէ որ լոյս չաենանէ: Այս, լոյս է գիտութիւնը, եւ ամէն մարդու համար ալ կծագի ամէն օր ամէն ժամանակ, որպէս զի տղիտութեան խաւարէն ու անկրթութեան թմրութենէն ելլէ: Ովկ կամսորձակի ըսելու թէ մեր ժողովրդոց գիտութեան լոյսը ծագելու ատենը դեռ չէ հասեր. ովկ դատապարան է մեր ազգը որ այսքան ժամանակ տղիտութեան խաւարէն մէջ թաղուած մընայ: — Ոչ, ոչ. աղէկ ատենն է արթըննալու, աղէկ ատենն է լոյս տեսնելու, շատ յարմար ատենն է հարկաւոր եւ օգտակար աեղեկութիւններով մարդուս միտքը զարդարե-

լու եւ սիրոը կրթելու, այնպէս որ ամէն մարդ ալ կարող լինի ըստ իւրում չափու կատարել այն մեծ ու ծանր պարագը՝ զոր գրեր է վրան Աստուած, այսինքն իւր բարոյական եւ մտառորական կարողութիւնը կատարելագործել, եւ հեռու մնալ անբան արարածներէն՝ որ ինչպէս որ ստեղծուեր են իրնէ, այնպէս կմնան, եւ նիւթապէս աճելէն իզատ մէկ կատարելութիւն մը չեն կրնար ստանալ:

Ցանկալի բան է ուրեմն որ ամէն տեղ՝ ամէն քաղաք — եթէ կարելի է — բացուին ժամ մը յառաջ այսպիսի լսարաններ, կիրակի օրուան գպրոցներ, հմուտ եւ անձնանուէր վարժապետներու ձեռքով, եւ խոհական եռանդով առաջ տարուին՝ առանց շատ մտիկ ընելու նախանձոտաց անհիմն մեղագրութիւններուն:

Թող ըրսէ մէկը թէ «Մեր ազգին համար այդպիսի բաները կանուխ են.» վասն զի մեր համազուած եմք եւ կարող եմք զուրիշներն ալ համոզել որ ընդհակառակն՝ մեր ազգը շատ ուշացեր է այսպիսի բաներու ետեւէ լինելու, ուստի եւ շատ ետ մնացեր է ուրեշ ազգերէն: Թող ըրսէ մէկը թէ «Մեր ազգին մէջ տղայոց համար բարեկարգ ուսումնարաններ կապահին, մեծերուն համար դպրոց բանակ ինչ է.» վասն զի ոչ ապաքէն տղայոց ուսումնարաններուն ալ պակաս եւ անկարգ լինելուն գլխաւոր պատճառ՝ մեծերուն ուսմանէ բոլորովին զուրկ եւ տղէտ մնալն է: Ապա ուրեմն աշխատելու չէ որ նախ ծնողաց սիրոը մանէ ուսման ոէրը, որպէս զի նոցա որդիքն ալ ուսումնասէր լինին, նոցա ուսումնարաններն ալ բարեկարգին: Եւ աչա այս բանիս մի միայն հնարք կերեւնայ մեզի լսարաններուն մեր ազգին մէջ ըացուին ու ծաղկիլը, որոց օգտակարութիւնը կիափաքիմք որ աւելի գործով երեւնայ՝ քան թէ մեր գոլասանքներովը:

ՓՈՂԻՆ ՊԱՏԻՔԻ.

Կարդմունքն եկաւ դուռ զարկաւ,
Տանտէրը տուն չէ ըսին,
Խմաստութիւնն որ եկաւ,
Դուռն իրեն դէմ փակեցին.
Պատիւն եկաւ երեւցաւ,
Երթաս բարով կանչեցին.
Սէրն ու սիրուն բարեկամ, —
Ներս մըտնելու ըթողին:

Ճըշմարտութիւնըն ծագեց,
Թող ըսպասէ ասացին.
Արդարութիւն՝ իրաւունք, —
Թուր՝ փայտ՝ շըղթայք ցուցուցին:
Բայց երբ ըստակն երեւցաւ,
Մեծ ու պըզտիկ
Դուռ՝ պատուիան
Կըունըկի վրայ բացուցան: